

ինք զինքը . քանի մը քայլ ետև քաշուեցաւ, ուժն առաւ և յուսահատ ու կոյր թափով մը ցատկեց ջրոյն մէջ և ընկզմեցաւ :

Հինգ րօպէ շանցած՝ ջրոյն երեսն ելաւ . բայց ինչ անհնարին փոփոխութիւն իրեն մտածութեանցն ու զգացմանն՝ այս կարծ միջոցիս մէջ . կեանք, կեանք, որ և է վիճակի մէջ, տղքատութեան, անօթութեան, թշուառութեան — ամենուն՝ բայց եթէ մահուան... կը կուէր ու կը ծփէր զգուխը պատող ջրոյն դէմ . հոգեվարքի ու զարհուրանաց կանչերով օգը կը հընչեցներ : Ականջին զարկաւ որդւոյն սպառնալից անէժքը : քայլ մ'անդին եզերք էր . կրնար երթալ ու աստիճանը բռնել . ձեռք երկնցընել մը բաւական էր խալըսելու համար, բայց ջրոյն ընթացքը զինքը կամուրջին մուծ կամարին ներքև կը քշէր ու կը տանէր . նորէն մէկ մ'ալ ընկզմեցաւ . . . :

Դարձեալ երկցաւ մահուան դէմ կռուելով յուսահատաբար : Դեռ վայրկեան մը, պզտի վայրկեան մ'ալ, գետեղեր նստերը, կամրջին ճրագները, սև ջուրը, վազուկ ամպերը, այս ամենն ալ սահեցան թռան որոշ ու յայտնի այն մահաբուն աչաց առջևէն : Ընկզմեցաւ ու նորէն վեր եկաւ : Հրաբորբք բոցեր երկրէ երկինք կը սրանային ու տատանէին աչաց զիմացը, մինչդեռ ջուրը կը շնջէր ականջին մէջ և կ'անզգայացնէր զինքը իր ամենէ զոտիւն գոչումովը : . . . . .

Ժ

Շարաթէ մ' ետքը քանի մը մղոն հեռու մարմինը կոշտ ոււած զանգուած մը գետեզերքն ընկեր էր : Ոչ որ ճանչցաւ, ոչ որ կաթիլ մ'արցունք թափեց վրան . գերեզման գրուեցաւ սպականուելու անսուգ և անյիշատակ :

Ի Ծ Ն Ո Ւ Ն Դ Ս . Կ ՈՒ Ս Ի Ն

Ի բուրասանըս Սպիմայ  
Պահապանք ամբափակ .  
Որք բուրեն զանմահութիւն  
Երկնազարդ ջինջ ծաղկանց .  
Դուք օրիորդք գաւթեան զարմ,  
Փութացարուք յեղեկէս,  
Եւ 'ի ծաղկանց անուշից  
Բուրեցէք փունջ մի նոր :  
Փունջ բոլոր՝ 'ի պըճնէլ  
Զորսն սորին սրբազան .  
Զարմանալոյս այս չքքնազ  
Խոտաօցելոյ կոյս դըստեր :  
Անեկալեան յաւիտեանց  
Նորաբողոք շառաւիղ,  
Այդն չքքնազ՝ ազգարար  
Մերձեցելոյ նոր Արփուոյն :  
Յանկալին հոգեղինաց,  
Մարգարեից սերն և գուժք,  
Համբաւ և շուք նա փառաց  
Բերկրազուարճ առուրցն այն :  
Մայր ինքն է սա և կուսան  
Զոր նախ ետես Եսայեսա,

Զկողն յորդեալ 'ի շնորհաց  
Մընաւ մեզ նոյն Մարիամ :  
Յաւաւստուց յօգարիկէ  
Ի շաղ հեղիկ մեղմակաթ,  
Յեռու շմամ 'ի ծաղկանց  
Պըսակ և փունջ նուերական .  
Ի ծաղկանց՝ որ նշանակ  
Կացցեն նըմին միայնոյ  
Յամենայն պարս կուսանաց,  
Զքքնազազիկ սրբութեանն :  
Մըզոսս հասէք քաղեցէք  
Սպիտակաթմայր նարտից,  
Զանվեթար ոգուց ըզփայլաւ  
Մերկացի շուշան՝ ծաղիկալ  
Ի մենաւոր ծըմակս հովտաց  
Կըլեալ շընէ ըզնշտ սըզիսս,  
Որք գէմ այգոյն 'ի հանգիպոյ  
Թըրիսս առեալ կաքաւեն :  
Քան ըզուշան մաքրազգեաց  
Սուրբ է պայծառ ոգին այն .  
Յորովայնէ ոչ առ յանձին  
Զոր 'ի մերմէ բնութենէս,

Բոյց կերպարանս, ըզպատկեր  
Անահա՛ ըզմեր ծածկութիս,  
Ընարականն՝ ի հրեշտակաց  
Երանելին յերկնաւորս:  
Ի սկզբնածին մեզս Արամայ  
Սա ոչ գրտաւ ներկեալ բնաւ,  
Յաշխարհիս բընակութիւն  
Ինքն հաճեցաւ բարձրեալն Անմահ:  
Ին Մըշոննէան՝ զգեհուլ  
Յօժարեցաւ զստուածութեամբն  
Չմանութիւն նուաստութեան  
Կերպի ծնըդեան սորկական:  
Ի հեզաշարժ հրձեկէս  
Սիրալըտկան հոգմոց զեփիւռս,  
Քաղցեցք զերիքովեան  
Պայծառափոյլ վարդից ծաղկունս:  
Զանարտան հարստութիւն,  
Զոցակեզ սրբտին եռանդն,  
Զանքակտելի յօգս սիրոյն՝  
Ինձ բարոզէ ծաղիկն այն:  
Կըթեցեք զՏօլտային  
Տերեաշարժ տարփատեննն  
Ըզմանիչակն մենակեաց,  
Զանրիծ զանմոջ մանիչակն:  
Որ ընդ ծածուկ խոր մարգաց  
Ըզդոյրն անոյշ ծաւալէ,  
Եւ ամօթեած յիւր բաժակն՝  
Ի թուփ զօղի մացառաց:  
Բայց յեղեգանց և շամբից մէջ  
Մի էլանէք նրօնն ՚ի խոյշ,  
Պարուտակին ըզմիմեամբք  
Թաւաթուփ և թուխ ծաղկունք:  
Ըզմուռս ունի ըզգանութիւն  
Եւ ըզճաշակ լեղահամ,  
Մեղանչական է և օշինդր  
Եւ աստակաց սրբափուշք:  
Ի փառս ծրնաւ և ՚ի պատիւ,  
Բերկրութիւն զըւարթ աւուրց,  
Յաւիտեանց և ամաց յոյս,  
Աղերս և տենչ տեսանողաց:  
Որպիտի ջախջախ եղէզն  
Խաղալիկ հոյմոց մըբրկաց,  
Դիչի նըշան թըշուառական՝  
Բերապատիկ բարուականաց:  
Անգէտ լիցի և անձանօթ  
Աղարժի մանկիկն մատաղ՝  
Ո՛ր բախտք ըզնա կարգեցին  
Դըժոյ երկնից արքայի:  
Ըգառապանս մի պատմէք  
Ըզճեծութիւնս, և զհառաջանս,  
Եւ ըզփրուն Միաննին  
Մի աննէք ազ ըզպատանս:  
Զկարանդիս, ըզփախուստ  
Ի տար աշխարհս անձանօթս,  
Ի մուլեզին խուժագուժ  
Եւ ծարաւի սուր սայրից:

Մի զաղբատին ինչ ասէք  
Խըշտեակ նորին զանպաճոյճ,  
ՅՅգիւպտոսէ զանդրէն ըզգարձն,  
Եւ մի զօրն այն Սաղիմայ,  
Յոր նըշաւակ ապիրասից,  
Այսնակատար և մատն եղեալ,  
Սըրածայր խոյթոց փըշոմք  
Պրսակեցաւ նորին ճակատ:  
Տեսլիք ըզնա ՚ի խրճան  
Պարուց կայթից մարտինն,  
Զինքն ընծայէլ ոյշակեզ  
Եւ խարուկէլ ՚ի խաչին:  
Իսկ գաղաթն պտակազարդ  
Յընծալից սուրբ խընդութեամբ,  
Աստուածական զմացն տիպք  
Ուրախութեամբ զըւարթունք:  
Լըսելեացըն՝ զըւարթնոց  
Փառացն կացեալ մտադիր,  
Ըզմայլեալ, և ընդ ազոտ  
Մըրմունջ ձայնին մըռնչէր:  
Նրանի՛ հընչէն նըմա  
Յամենայն ազգաց միթի,  
Աքանչելի սա ինքըն մայր  
Նորատունի հաւատուորաց:  
Անըւազարժըն ծաղիկ  
Իււթական բարունակին,  
Լուսեղինաց թագուհի  
Եւ օրիորդ երկնից միակ:  
Ասող երկնից բարեբաստիկ,  
Նորոյ ուխտի նոր տապան,  
Ահաւառչեաց սըրբութեան  
Վէհինաճեմ՝ փըրկանաց:  
Դա զօրութիւն, ապական  
Յոյս ամենից՝ որ հաւատով  
Զանձինս ՚ի զեղ և յապաշաւ,  
Նըւերեցին ՚ի սըրբութիւն:  
Սա ինքն է նա, զոր ՚ի գառնալ  
Արագափոխ ամաց ՚ի շուրջ,  
Նըւազէր ՚ի զորմացման  
Վերապայտիկ սուրբն Յոհաննէս:  
Զանձամբ արեւալ ըզփաղպիւն  
Ճառագայթից պերճ շառայս,  
Բեղմաւոր իւր միածին  
Գորովագութ օրգեկան:  
Մայր ՚ի ծնանէլ ըզմանուկն  
Աղեղորժ հեծեծեր,  
Առ ցաւոց սըրտին կըսկիծ՝  
Իտան ողբով յոգւոց հաներ:  
Քանզի վիշապ եօթնադըլի  
Խեթի յնօքն ակնարկեալ  
Իբրանակալ կայր ծընընդեան  
Կենաց մանկանն ՚ի կորուստ:  
Այլ վրիժակ անվերեպ  
Ի մարդազաւ ոխութեանց  
Պատըսպարան Աքանչելոյն  
Կայ Չըւարթունս առ ընթեր:

Ի յաշակոտ բանարկուին  
 Բընուածենէ մազապուր,  
 Զարմանազեղ ծընունդ նոր  
 Ընծայէ Բաւականին:

Ի ստուերաց ամաց դարուց  
 Ընկճէ ըզնս մահու կոծ,  
 Մայրըն դարուց հանգերձեալ՝  
 Բառնայ ըզցլուխ իւր 'ի վեր:

Առ ամուսինըն դիւրախաբ  
 Դարձեալ այսպէս բարբառի.  
 « Զնաչևարհիկ զարմ և ճեա  
 Արմատոց մերոյ ազգիս »:

Ի փշաբեր անդաստանէն,  
 Որ 'ի խոիւս արօսացեալ,  
 Զխարզ այժմիկ ընծիւզէ  
 Այսբանի ջով, բարունակ:

Կոյսս այս ուղիւ վերամբարձ  
 Ի յանցուածոց, և անմեղ.  
 Մընաւ՝ և եթ 'ի Զափեւ  
 Ըզխարուսիկ սճըն հին:

Դրախտ է սա ամրածածուկ  
 Լուսազարմից 'ի հրեղինաց,  
 Կինըն նուագեալ յերգըս Երգոց,  
 Եւ աղբերակըն կընքեալ:

Նորափետուր, ոսկեզիսակ  
 Սա աղանեակ պոնծայի,  
 Յաղիկց դրանգեաց թըռուցեալ  
 Յաղխաւոր սապանէն:

Ողջէր, դուսար օրիորդ  
 Այլնկալեալց յաւետեանց,  
 Ո՛վ, լի շնորհօք սրբական  
 Դուստըր միակ պաշտելի:

Երթ աճնաց և զարգացիր.  
 Զտխիչ սճին և կորուստ.  
 Կոխան արկեալ առածուր  
 Պարկեշտագեղ ընդ ոսիւքգ:

Ընդ Եւայի յանցեան 'ի մեղս  
 Սեր և ծընունդ Ազամայ,  
 Հընչէ յորդուց վերայ դեռ  
 Դառնակըսիծ նորին ձայն:

Սա աւաթիկ միայն դըստրիկ  
 Լիցի փըրկիչ և սփոփիչ...  
 Դադարեցէք յարտասուաց՝  
 Որ ծնանելոցդ էք 'ի լոյս:

Թարգմ. Հ. Ա. Շ. ԿԵՍԵՐ ԱՐԻՁԻ.

ԲԱՐՈՅԱԿԱՆ ԽՆԴԻՐ ՄԸ

ԿԵՆԴԱՆԵԱՅ ԴԷՄ ԱՆԿԹՈՒԹԻՒՆ

Արևելեան գեղեցիկ գրոյց մը կ'ուանու  
 դէ՛ որ խեղճ մարդուն մէկն 'ի միջօրէի բու-  
 ցատոյցոր արեգական տակ պարտելու ա-  
 սան, հիւանդ խող մը տեսաւ որ արինա-  
 թաթաւ ու վիրալից ընկեր էր ճամբուն  
 վրայ: Ճանճերն՝ որ ժողովուած էին վիրա-  
 ցը վրայ, և ցուն ու ծարաւն կը տանջէին  
 խեղճ կենդանին: Ուղեւորն ինքն իսկ կեն-  
 դանւոյն նման տկար և ոգեսպառ, անա-  
 պատին ամայութեան մէջ ոչ ջուր ունէր  
 ողորմելոյն ծարաւը անցնելու, և ոչ ալ  
 բաւական ոյժ տեղափոխելու զանիկա ու-  
 բիլ տեղ: Ուստի ոտքով մղեց զանիկա  
 մեղմով մացառուտի մը վրայ, ստուերի  
 տակ: Արդ, մահուրնէն ետքը երբ Յաւի-  
 տենականն կը չափէր գատաստանին առ-  
 ջև իր արդարադատ կըռոյն մէջ այդ մար-  
 դուն աղէկութիւններն ու գէշութիւնները,

կըռոյն թաթերն այնպէս հաւասար եկան,  
 որ Աստուած կը տարակուսէր թէ ինչ վը-  
 ճիւ տայ: Այն ատեն յանկարծ երևնալով  
 խողը՝ ելաւ կըռոյն վրայ և իր ծանրու-  
 թեամբը թեքեց զկշիւրը աղէկ գործոց  
 կողմը:

Արդեօք այս գրոյցն բարոյական սկըզ-  
 բան մը թելադրութիւն չէ՞. և չապացու-  
 ցանքեր թէ կենդանեաց հոգ տանիլն ներքին  
 կրօնական ազդեցութենէ մը յառաջ կու  
 գայ: Ուղեւորին ու խողին պատմութիւնը  
 կը յենու քրիստոնէական սկըզբան մը  
 վրայ. սիրոյ օրինաց մէկ մասն է, որ ինչ-  
 պէս կը պատուիրէ սիրել զընկերն, նոյն-  
 պէս կը թելադրէ գթութեամբ վարուիլ  
 կենդանեաց հետ, 'ի պէտս և ոչ յանպէտս  
 գործածելով:

Առ կենդանիս գութն՝ այժման ազգաց